

ուեստագիտական այս զարգացումը : Այս մասին մանրամասնութեան մանել այս-
տեղ, արդէն կը նշանակէ սկսիլ գրել այդ պատմութեան մէկ մասը : Հին տպա-
գիրներու գասաւորումը և անոնցմէ գաղափարուած ու կազմապարուած նմանահա-
նութիւնները շատ թանկագին և շատ հետաքրքրական արյօն մը պիտի ստեղծէին,
և այս խօսուն, պիերճախօս պատմութիւնը հիմնական շատ բաներ պիտի սորզի-
ցընէր մեզ, և գեղարուեստի պատմութեան տեսակէտով ալ տնգնահատելի ար-
մէք մը պիտի ներկայացնէր :

Հայերէն տպագրութեան նուիրուած այսպիսի հոյակապ պատմութեամբ լու-
սաւորուած հայեր՝ իսկապէս գիտակցութեամբ և ինքնածին խանդավառութեամբ
պիտի մանակցէին Զարսճարիւրամեակի Տօնախմբութեանց, և, իբրեւ յիշատոկ
այս պանձալի գէպքին, շատ դիւրութեամբ պիտի տային անոնք իրենց ոսկիներն
ու լումաները գրամագլուխներ (ֆօնտեր) կազմելու՝ հայ գրականութեան և հայ
գրագէտներու զարգացման և վարձատրութեան նպատակով :

Եթէ չեզաւ մինչեւ հիմայ այսպիսի ծրագրի մը առաջարկը, թո՛ղ ըլլոյ
այսուհետեւ, գեռ ուշ չէ . վասնզի այս տարի ալ, միւս տարին ալ հետու չեն
Զարսճարիւրամեակէն :

Ահա՛, կարծ կերպով, ի՞նչ որ ես պիտի ուզէի գրել Զեր հանգէսին:

1912 Յունիս 16

ԲԱՐԳԷՆ ԿՊԻՍԿՈՊՈՍ

Անկիւրիա



ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱԿԱՏՔԸ



(ՀԱՅ ՑՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԶՈՐԾԱՐԻՒՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹՈՒ)

Տարգրաւրինը լոյս է: Այս անվիճելի է:
Այս բովանդակ աշխարհի ծնկաչոք գտ-
ւածանին է բևեռից բևեռ:

1.1.0

Եւ այդ անվիճելի լոյսը չոքս դարէ ի վեր ծաթած է՝ զոյութիւնը այնքան
վիճելի բռւերէ անցած Հայ ազգին վրայ:



Իր ծակատագիրով, իր գարաւոր երկունքներով ու տագնուպներով մեծ այ-
պգտիկ ազգը, միշտ, իր ամէնէն փոթորկալից շրջամներուն խկ թեւերը բացու
է գէպի նոր լոյսեր, գէպի կենդանի գաղափարներ: Եւ լսել թէ գտնաւած են
անպատճաներ որ տիրացու մակղիւսով որակած են զայն:



Այս պլոտիկ ազգը մեծ հաւատք մը ունեցած է: Ջայն մուշցած, ամէն բա-

նէ վեր բոնած , չորս հարիւր տարիէ ի վեր իր վրայ ծաթող լոյսին պէս առվիճել լիութեան իրաւունք մը տուած է անոր , — զոյութեան հաւասըր , Հայուն միակ հաւատքը լոտ իս , որուն վրայ պատուասուած ոտեր են միայն իր կրօնական ու քաղաքական բոլոր գաւանանքները :

X

Իր մարմարէ աստուածները կը մաշին , մնհեանները կը խարիսլին , իր գաւանանքին խտացումը , իր պաշտած գեղեցկութիւններուն աստուածուհին , Անոհիտը , կը տժգունի :

Դոյութեան հաւատքին նոր լոյս մը պէտք է :

Պաղեստինէն կուգայ այդ լոյսը , դեռ գոզզոջ , դեռ ազօտ : Հոգ չէ . թեւ երը անոր կերկարէ , որովհետեւ իր բուն հաւատքին , իր մեծ հաւատքին , իր աղբելու հաւատքին յայուր կը չոյէ ան :

Այդ հաւատքին շունչը այնքան բոցեղ է որ նոր տաճարին աւարտելուն չսպասեր , երթալ հանգիստ մը աեղաւորուելու համար անոր մէջ : Հաղիւ թէ տոաջին քարը գրուած , երբ հիմնադիրը դեռ կենդանի է , առաջանակիր աշխատութեան իր բաժինը կոտանձնէ : Այդ հաւատքը այնքան ինքնաւիզ է որ , փոխանակ ամէնուն յատուկ մեծ տաճարին մէջ անկիւն մը գրաւելու , իր ճաշակներուն ու իր ձգտումներուն համեմատ անկախ բազին մը կը կերտէ , իրը Հայ պաշտելու համար իր նոր Աստուածը , այսպէս , մի՛շտ , ամէն բանէ վեր զնելով իր բո՛ն հաւատքը , հայութեան հաւատքը :

X

Իր նոր կրօնքը կը խոչտանգեն , գարերով : Հոգեւարքի գալարումներով կը պրկուի , բայց չի լիքը զայն , որպէսի անոր կը հայութեան հաւատքը գրած է հոն :

Եւ ըսել թէ գտնուած են միամիտներ որ կը հաւատան ու կուզեն հաւատացնել թէ հայը անգենականի սիրոցն համար նահաւակուած է միայն :

X

Տաննուհինք դար ետքը նոր լոյս մը կը ծագի , այս անգում արեւմուտքէն ։ Այդ լոյսին ծննդավայրը շրջապատող մեծ ազգերէն քիչ յետոյ արեւելքի այս պըզ . տիկ ազգն ալ իր թեւերը կը տարածէ զայն ընդունելու համար :

Տպագրութեան գիւտը 1450 ին է :

Եւ 1512 ին , հոդիւ 60 տարի ետքը , Հայուն տոաջին գիւքը տպագրուած , իր մեծ հաւատքին զոյութեան սատարող այս նոր ազգակը գուրս եկած է մամուլին տակէն :

X

Աշխարհի սկիզբէն ի վեր տեղի ունեցած գիւտերու տարեգրութիւններուն մէջ չեմ գիտեր ու բիշ մը որ տպագրութեան գիւտին չափ ընդարձակ րօտէ ունենայ , անոր չափ մեծ ազգեցութիւն գործած ըլլայ ժողովուրդներուն ու ազգերուն ճակատագրին վրայ : Առանց տպագրութեան , բոլոր միւս գիւտերը գրաւանի տակ գրուած ճրագներ պիտի ըլլային միայն :

Տպագրութիւնը մայր երակն է (artèrē) որ սնունդ կուտայ , կեանք ու արիւն կը փոխանցէ միւս բոլորին : Անիկա ամբողջ գրութիւնն է ջրաբաշխութեան

առանց որու ամենէն արգասարեր երկիրը խոպան պիտի մնար, և ամենէն կենա սայրդ նեղասը իր ջաւրերը անպէտօրէն պիտի տանէր թափել ծովին մէջ:

Մարդկային իմացականութեան կերտած արինն է ան, որ եկած է յեղաշընել ամբողջ համաստեղութեան մը կեանքը, նոր լոյս մը սփոնել՝ առանց իրեն խաւարի անգունզներուն մէջ մոռցուելու գատապարտուած բոլոր մեծ ու պղտիկ մոլորակներուն:

X

Խորհեցէ՞ք անգամ մը այն ճշմարտապէս ովկէանական մակնթացութեան վրայ որ բեւեսէ բեւեռ ու հասարակածէն մինչեւ սառուցեալ գոտիները տարած սփռած է գաղափարի ալիքները, — նեղասահ ու հանդարտ, փրփրու ու մոնչող ալիքները, — գասականներու հակա հաւաքածոն ու այս օրուան գրականութեան վիթխարի ու այլազան ծփանքները, Սքանզինաւեանէն մինչեւ ձարսնականը:

Խորհեցէ՞ք այն առասպելական մեծութիւնով բայց գիւրամատչելի հայելիին վրայ՝ ուր բոլոր ազգերը և բոլոր ժաղավորդները կրնան անցեալը տեսնել, ու անոր միջոցաւ ապագային կատել իրենց յազերն ու ձգտումները, իրենց ապրուած իրականութիւնը և երազուած խոչալները:

Առանց տպագրութեան անսահման ու անվիճելի լոյսին, գաղափարներու մեհեանը, հին զիցարանութեան տաճարներուն պէս, սահմանափակ թիւով քուրմերու միայն մատչելի պիտի ըլլար, և մարդկաւթիւնը, ինչպէս հին գարերու մէջ, անոնց շրթունքն պիտի կախուէր կուրօրէն՝ իրեն համար խորհրդաւոր ու անբացարելի պատգամներ միայն լսելու համար:

X

— Եթէ տպագրաւթիւնը չըլլա՞ր . . .

X

Բարեկամներէս մէկը, որ հեգնական մխիթարութիւն մը կուզէ գանել անպատճառ ամէն կարելի գժբաղգութեան մէջ, սասյիկեան ժպիտով մը կըսէր ինձի.

— Եթէ տպագրութիւնը չըլլար չառ մը վայելքներէ զրկուած պիտի ըլլայնք իրա՛ւ բայց տառը փոխարէն գոնէ մխիթարութիւնը պիտի ունենայինք . . . ո՛չ Քասովմին և Բիւրատին վէակերը կորդալու և ոչ ալ . . . Մարկոս Նաթանեանին քաղաքական յօդուածները:

— Մ' մոռնար որ, բսի, Սսառւծոյ արեւը բարիներուն ու չարերուն վրայ կը ծագի հաւատարապէս:

— Ո՛հ, պատասխանից, ատիկա չնորհ մը նկատելու չափ միամիտ չեմ, կը կարծի՞ս որ Աստուած ի վիճակի էր միայն բարիներուն յատուկ արեւ մը ըստեղծելու . . .

X

Ինձի համար, Հայ գրերու հազարհինգիների բամենակի և Հայ տպագրութեան չորսհարիւրամեակի տօնը, պանծացումն է այս պղտիկ ազգին մեծ հաւատին, — իր միակ հաւատարին, Հայ ապրելու հաւատքին, որ պիտի մնայ բոլոր միւս պատուաստուած զաւանանքներու փշուուէն ետքն ալ, — Հայութիւն հաւատքին որ անվիճելի գարձած է այս մեծ լոյսին պէս: